

# Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք

40 փարս

ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ԹԵՐԹ

40 փարս

Կը հրատարակուի ամեն կիրակի օրեր :  
Տարեկանն է կանխիկ Ա. աստիճանի բաժանորդագրութեան հա-  
մար մէկ օտանունն ոսկի . իսկ Բ. աստիճանի բաժանորդագրութեան  
համար կէս օտանունն ոսկի : Գուր զայս անձերուն ծախքը անողին  
վրայ է :  
Ներդրակուն քաղաքաց համար 30 ֆրանկ .  
Հատը 40 փարս :

Նամակ կամ գրութիւն պէտք է ուղղել առ Խմբակի-Տնօրէն Ա.  
Գալիաֆոնտու Նինճանճըար Եօզուչու, Մազր խան Ս. Էֆ. Նիկողոս-  
եանի Տղարանը կամ Պանճէ գարու Ջրափակառ Պօզու ևւ. Քսիզը ա-  
զայից խանութք :  
Այնքար ծրար եւ Նամակ կը սերտուին : Չեռաղիր եւ չի տրուիր :  
Կանուցման ատը մէկ օտանունն համար 3 ֆր. է : Ա. կի սնդան  
ներու համար սակարկութիւն կըլլայ :

ԹԻ 5

ԿԻՐԱԿԷ

1887 ՅՈՒՆԻՍ 14

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Բայցաարութիւն մը . — Առաջնորդա-  
կան վիճակ . — Սկզբունքն ո՛ւր կը գլու-  
նուի . — Առանց կայ . — Համազգեաց  
փարձարան . — Քարակէօղեան կուսկի  
ինչի . — Ազատամտութիւն Ամերիկացի  
միսիոնարաց . — Ուղեորութիւն . — Կո-  
րուիկայ (Նոյն պատմաց ինձ Գրիգոր .) — Այլ  
ևւ այլ . — Չուարձայիր . — Քաղաքակն .  
— Ազգային . — Աէպ (Ժուրիոս Ընտա-  
նիք՝ Գրիգ. 3 եւ 4) . — Կանուցմանք .

## ԲԱՅՍՏՐՈՒԹԻՒՆ ՄԲ

Թերթիս բաժանորդագրինն Երկու  
աստիճանի վերածննդիս կ'իմանանք թէ  
գիտողութեանց նիւթ եղեր է :

Մեր այս անօրէնութեան պատճառ  
չատ սարգ է :

Մենք առաջ շարտքը երկու անգամ  
չորեքշաբթի եւ շարտք , կը հրատարա-  
կէինք 1, 2, 3 եւ ուրա Մէճուլը-Արդարը,  
ևւ կուսանակիք հատին 40 փարսայ եւ  
աստիճան մէկ ոսկի բաժանորդագրին :

Այժմ կիրակնօրեայ-Հայրենիքը կը  
հրատարակենք թէպէտ շարտքը մի ան-  
գամ , բայց ինչպէս կ'երևի, մեծ դիրքով  
ու ճոխ պարունակութեամբ , որ բազմա-  
գակութիւն շատ աւելի է քան զոր կը  
հրատարակէինք :

Սյս պատճառաւ մեր ծախքն ալ  
զգայապէս աւելցած է :

Այս հաշուով պարտկենք ձեռքէ Չ  
դր . եւ ընդհանրապէս տարեկան մէկ ոս-  
կի գին նշանակել : Բայց խորհելով որ  
այսպիսի անօրէնութիւն մ'անհամաձայն  
է ժամանակիս անձկութեան , որով ժողո-  
գուրդն սխալ գողի էր թերթիս ընթեր-  
մանէ , պարտաւորեցանք ձեռքէ 40 փա-  
րսայ եւ տարեկան երկու աստիճանի՝ Ա.  
մէկ ևւ Բ. կէս ոսկի բաժանորդագրին նը-  
շանակել :

Առաջին աստիճանի բաժանորդագրինը  
համար է , զոր մտարդն սիրուածար նը-  
պատաած պիտի լինի կիրակնօրեայ-Հայրե-  
նիքի տարածմանը :

Առաջին անգամ որ աստիճան աստի-  
ճանի բաժանորդագրութեամբ կը քաջա-  
լիքն մեր ձեռնարկութեանը , շնորհակա-  
լութեամբ պիտի հրատարակենք իւրեանց  
անունը թերթիս մէջ :

Սյս բաղաարութիւնն յետոյ կը յու-  
սանք թէ այլ եւս գիտողութեանց հարկ  
չմնար , որովհետեւ , այն յայտարարու-  
թիւն համաձայն՝ իր քաջանիւր ոք աչառ  
է իւր ուղած եղանակաւ բաժանորդ  
գրուի :

## ԱՌԱՋՆԱՐԿՆԱԿՆ ՎԻՃԱԿ

Նախորդ թուով համառօտի  
բայցարեւելինք Սահմանադրութեան  
մէջ դէժ ինչ ինչ տրամադրութեանց  
վերաբնեւերու պէտքը :

Ոյսօր ուշադրութեան կ'առ-  
նուր առաջնորդական վիճակը , որ  
հիմնական փոփոխութեան արժանի  
է ընդհանրապէս :

Մեր դիտողութեան առած կէ-  
տըն այն չէ թէ արդեօք Պատրիար-  
քարա՛նք պէտք է ընարել առաջ-  
նորդենք , թէ իւրաքանչիւր գա-  
ւառ ինք ընտրելու է իւր առաջ  
նորդը :

Ըստ մեզ՝ յոյ ձեռ խնդիր մ'ի  
այս , թէպէտ լուսադին եւ բանաստ-  
է որ Պատրիարքարանը կուտորէ ա-  
ռաջնորդաց ընտրութիւնն , որ հա-  
մաձայն է դարձեալ իր իրաւունքիս աչխար-  
հի ընդունած ընդհանուր սկզբուն-  
քին :

Մեր դիտած ըստ կէտը ու է  
թէ՛ այսքան բազմութիւն առաջնոր-  
դական վիճակ չափազանցապէս շատ  
է , որովհետեւ մենք ոչ այնչափ  
խելահաս , կարող , փորձառու ,  
գործունեայ եւ բանիրուն առաջնորդ-  
ցու եկեղեցականներ ունինք եւ ոչ  
ուլ դատաւարի մողովուրդը կրնայ  
բազմութիւն , այն է . 60 եւ ավել ա-  
ռաջնորդներ պահել իւրեանց պատ-  
ւոյն եւ աստիճանին յարմար վիճա-

կի մէջ , որով ոչ առաջնորդն կը բա-  
ւականանայ եւ ոչ գատաւարի ժողո-  
վուրդը կրնայ դժ լինել :

Պիտի առարկուի սակոյն թէ  
թերքահայն արդի գրութիւնը պահե-  
լու ստիպուած է կոտորակիսին ընտ-  
րութեան մէջ իւր առաւելակիւ  
ձայնը չկորսնցնելու համար :

Ծարգելի առարկութիւն մ'է  
արդարեւ , բայց կրնայ դանուր եղա-  
նակ մը՝ որ դժուարա՛մ առջ թէ՛ ա-  
ռաջնորդական իճակաց բարձրանն  
ե թէ՛ կոտորակիսին ընտրութեան  
առարկա թերքահայնց վաղէմի իրա-  
ւանց պահպանմանը :

Մենք կուսաջակենք ամեն կու-  
սակալանիս քաղաքներ հաստատել  
մէյմէկ Արքեպիսկոպոստոսն՝ եւն-  
թարկելով նորա իրաւասութեանը  
ներքեւ այն ամեն վիճակներ , որ ու-  
րոյն առաջնորդութիւններ են :

Այս եզանակու թէ՛ ընդ Պատրի-  
արքարանի եւ թէ՛ ընդ տեղական էջ-  
խանութիւնս յարաբերութիւնք թէ՛  
կը կանանաւորուին . թէ՛ կը բարձր-  
ուին եւ թէ՛ գործերը խաւնուղիթ  
վիճակէ մը կ'ազատին :

Լուսադին եւ բանաստ է ըստ  
այսմ գրութեան՝ եւնճարկել արքե-  
պիսկոպոստոսանաց իշխանութեանն եւ  
իրաւասութեանը վանքերը՝ մտա-  
նակ արոյն եւ սովակիս փոխադարձ-  
կան գրութիւնը պահելու , որ ցարգ-  
նիւթական՝ բարձրական եւ կրթական  
օղուտ մը շարտող բնէ պատ՝ մտա-  
ստիար իսկ եղած է ամեն տեսա-  
կեաներով , զոր՝ բայցաարեւն աւերորդ  
կը համարենք :

Այս գրութեանի թէ՛ առաջ-  
նորդներ իւրեանց օրարարիկը մատ-  
մելու տխուր հարկի մէջ չեն գլու-  
նուիր , եւ թէ՛ հետզհետէ մարդ կը  
հասնի օժտեալ փորձառութեանի ,  
ազգային ու քաղաքային գործոց  
հմտութեանի . թէ՛ փանքերն ալ կը  
ծառայեն իւրեանց բուն նպատակինն :  
Այս գրութիւնն նորութիւն մը  
չէ , Հայաստանեայց եկեղեցւոյ վար-

չակտն ձեռն է, զոր գաղափարած ենք ի Պատմութենէ, և ոյր օգտաւ կարութիւն փորձով հաստատուած է ի հնումն:

Եթէ ընդունուի այս գրութիւն, յայնժամ Պօլսոյ թաղերուն համար ուրոյն քարոզիչներ պահելու հարկ չմնար, որովհետեւ նոցա իւրաքանչիւրը պէտք կըլլայ որ երթայ իւր վանքն ոյր վրայ ձեռնադրուած է և մտտոցանէ անդ իւր ծառայութիւն՝ զոր ուխտած է, և ոչ թէ ուխտած է՝ վանքին մէջ տարիներով ուտել խմել, հացնել և ուսանել ու վարդապետ ձեռնադրուելէ յետոյ՝ դայ բնակիլ ի Պօլսո, ուր ոչ ծառայելու ասպարէզ կայ և ոչ ալ իւրեանց ներկայութեանը անհրաժեշտ պէտք:

Տարին անգամ մը չըջակոյ վանքերէ մեծ պահոց միջոցին կուգան պէտք եղած թուով վարդապետներ, որ Պատրիարքարանին սրտամբը կարգաւ Եկեղեցիները քարոզել և յանուն վանքի նուէր հաւաքելէ յետոյ կը դառնան իւրեանց տեղը:

Յայտնի է արդէն թէ ի Պօլսո մնայուն քարոզչութիւնը նոր է, հին ժամանակներ, ասկէ մինչև 40-50 տարի առաջ՝ մնայուն քարոզիչներ չկային, ինչպէս չկային և չկան ի դաւառաս Եկեղեցեաց համար մնայուն քարոզիչներ:

Արդ, եթէ ի դաւառաս չկան, ինչու և ինչ պատճառաւ Պօլսոյ մէջ մնայուն քարոզիչներ կենան, Պօլսո, թէ դատաւր աւելի պէտք ունին քարոզչաց:

Անշուշտ դաւառաներն, յորոճիկութիւն և Ամերիկացի միսիոնարք որոնք կընեն մենէ ա՛ն օր և գրեթէ ամեն ժամ:

Ահաւասիկ ընդհանուր ուշադրութեան արժանի խնդիր մը, որ անշուշտ Սահմանադրութիւնը վերաքրնելու հարկը կ'զգացնէ զօրաւորութեամբ:

ՍԿԶԲՈՒՆՔԻՆ ԱՐԻ ԿԸ ԳՏՆՈՒԻ

Ինչ զարմանալի բան, ամեն ոք, եկ' զեց կտան թէ աշխարհիկ, Երեսփոխան թէ վարչակազմ անգամ ըստ գրութեան թէ հրապարակագիր, վրձնաւոր թէ արհեստաւոր, վերջապէս՝ ամենն ալ սկզբունք ունենալ կը թուին, որովհետեւ սկզբունքի անունով կը խօսին, սկզբունքի անունով կը վիճին, սկզբունքի անունով կը կռուին, և խեղճ ժողովուրդն ալ կը կայծէ թէ ամեն իրարանցում և կռուակցական պայքարներ իրօք սկզբունքի համար կը լինին, մինչդեռ շատ հազուադէպ է տեսնել մէկն - մանաւանդ պաշտօնական անձ և կամ հրապարակագիր - որ իրօք սրտը սկզբունք ունենայ, որոյ սկզբունքով շարժի, որոյ սկզբ

բունքով գործէ, և իւր գրուածոց մէջ սկզբունք սկզբունքի դէմ չեւընէ: Այս մասին օրինակներն այնքան բազմաթիւ են և ընդհանուր, զոր մէջ բերելը բոլորովին աւելորդ կը համարինք:

Անշուշտ այս պատճառաւ է - և հարկաւ պատճառին պատճառն ալ կայ որ նոյնպէս անշուշտ պատճառ է - որ մեր ազգային գործերը ուղղութեամբ չեն ընթանար և անկեղծութիւնն ստէպ բառարանի մէջ միայն կը գտնուի, ուր դժբաղդաբար շատ անգամ բանտարկուած կը մնայ:

Փորձառութիւնը կը խելագարէ զմեզ համարձակաբար բռնութիւն՝ ըսկըզբունքները մեր մէջ պարագաներու համեմատ ի տես կուգան, պարագաներու համար կը մոռցուին, պարագաներու համեմատ կ'ստեղծուին, պարագաներու համեմատ կուրացուին և պարագաներու համեմատ կը փոփոխին, այնպէս որ՝ մարդ շատ անգամ կ'ափսոսի զարմանալ մեր գործիչներու յաճախակի սկզբունք փոխելուն վրայ:

Բայց ինչո՞ւ զարմանալ, միթէ յաճախ սկզբունք փոխել և կամ - բուն բառովս ըսելով - սկզբունք շունենալն ալ սկզբունք չէ:

Ա՛հ, այն պարագաները, որ խեղճ սկզբունքները իրենց անդադրելու համար իսաղալիք կընեն, որով մարդիկ ալ կ'ափսոսուին յաճախ գոյն փոխելու, սկզբունք փոխելու:

Մենք ալ իրաց և դործոց վիճակէն հետեւնելով կ'օտնք թէ՛ ըսկըզբունք շունենալն ալ սկզբունք է:

Ահա այս է ժամանակիս տիրող յօդան:

ՎՏԱՆԳ ԿԱՅ

Տխուր տեղեկութիւնք կը հասնին ի Կիլիկիայէ, Արեւմտի սով կը տիրէ անդ. հազարաւոր Հայեր անօթի են, հաց կու գեն, սնունդ կուզեն, դեղ կուզեն:

Բայց բուն աղետն այս չէ: Ինչ կընէ Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսը, ինչ կընէ մեր պաշտօնական մարմինք, ինչ կը խորհին, կամ կը խորհին և միջոցներ ձեռք կառնուն:

Մենք այս մասերու վերաբերմամբ տեղեկութիւն չունինք:

Բայց տեղեկութիւն ունինք թէ Միսիոնարք օգնութեան միջոցներ ձեռք առած են:

Այս գործ վաղը կուենայ իւր դառն հետեւութիւն, որ ազգին շատ սուղի կը նստի. ժողովուրդն կսկսի իբր իւր օգնողներ ճանչնալ զայնս և Բողոքականութիւնը անդ կը ճարակել, Յայնժամ իրար անցնիլն օգուտ չներ:

Շարժում պէտք է. օգնութիւն

պէտք է, տնտեսաւ տեսն չէ, որովհետեւ վտանգն ահարկու է:

Ուրեմն շուտով դարման տանինք:

ՀԱՄԱՁԳԵԱՅ ՎԱՐՓԱՐԱՆ

Անցեալ կիրակի օր կատարուեցաւ յիշեալ վարժարանի մրցանակաբաշխութեան հանդէսը խիստ վայուն կերպիւ ի ներկայութեան երկսեռ ընտրելագոյն բազմութեան, որ վուժացեր էին խախտուել վարժարանի ազնիւ եւ մեղուաշան Խնամակալութիւնը, ժրջան ուսանողուհիս եւ Մեծարոյ Ուսուցիչս:

Մեծ. Ռ. Պէրպէրեան էֆէնտի վսեմ բանախօսութեամբ մը բացատրեց Հաճաքայն անուան նպատակը, դրուատեց ազգային միութեան ինչպատ ջանքերն եւ ըսաւ՝ գէթ վարժարանները մեր մէջ միութեան կապերն են, եւ մասնաւորապէս գոհութիւն յայտնեց ըսելով թէ՛ այս վարժարանի մէջ Հայերէն լեզուի ուսուցման աւագ կարեւորութիւն կը տրուի:

Համակրելի Պէրպէրեան էֆէնտիի նոյն սիրուն բանախօսութիւն խիստ լաւ տպաւորութիւն ըրաւ ներկայից վրայ, յորոց բաղունք կը փափոցին անոր հրատարակումը:

ԲԱՐԱԿԵՕՁԵԱՆ ԿՏԱԿԻ ԽՆԴԻՐ

Մենք պիտի գովէինք և դովենք և ազգովին շնորհակալութեան արժանի պիտի համարէինք զՄեծ. Տիգրան էֆ. Քարակէօզեան, եթէ ինք պարզ նուէր մ'ընէր Ազգին, ինչպէս ըրած են Ազգային Բարերար Ստանասարեան, Պալեան, Տատեան, Սպարթալեան, Յսկորեան և այլք:

Սակայն Տիգրան էֆէնտի իւր բնելիք նուէրին պայման կը դնէ Քարակէօզեան համարաւոր կտակի վերաբերեալ թղթոց առ ինքն վերադարձը, որով իւր ընելիքն նուէր ըլլալէ կը դադրի և պարզապէս սակարկութեան մը կերպարան կ'առնէ:

Ստուգելու 3000 ոսկին վտար գումար մը չէ, բայց ազգային արժանապատուութեան խնդիրն այնքան մեծ է, որ չկրնար փոխանակուիլ Տիգրան էֆէնտիի խոստացած դրամովը:

Տիգրան էֆէնտի անշուշտ քաջ կ'ըմբռնէ զայս, և եթէ կուզէ իր անուանը անմահ յիշատակ մը թողուլ, չպնդէր այլ եւս իւր պայմանի վրայ, այլ կ'է իւր նուէր իբր լոկ բարիք մ'առ Ազգն:

Այս է մեր և Հասարակաց կարծիքը:

ԱԶԱՏԱՄՏՈՒԹԻՒՆ ԲՈՂՈՔ. ՄԻՍԻՕՆԱՐԱՅ

Գրեթէ չկայ սկզբունք մը որ շարժարուի այնքան՝ որքան կը շարժ

չարուի ազատամտութիւնը մանաւանդ Ամերիկացի Միսիսիպիոսաց բերնին մէջ՝ որոց գործը բնաւ չհասնէ ձայնիւր ֆրիստսի Աւետարանին, ում առաքեալները լինելու յաւակնութիւնն ունին :

Ի հաստատութիւն մեր ըսածին՝ մէջ կը բերենք հետեւեալ օրինակն, որ ըստ ինքեան պերճախօս է :

Խասգիւղցի բողոքական օրիորդ մը իւր իսկ համազմամբ գրաւորապէս կը դիմէ առ Ամեն Ս. Պատրիարքն, յայտնելով թէ կը վաճառէ Հայաստանեայց Եկեղեցւոյ գիրկն ընդունուի :

Ն. Սրբաղնութիւն զայս խնդիր կը յղէ Պատր. Գեր. Փոխանորդին. որպէս զի օրինակն գործողութիւնները կատարէ :

Պատր. Գեր. Փոխանորդը տեղեկանալով որ նոյն օրիորդ պիտի ամուսնանայ նաև Հայ երիտասարդի մը հետ, նորա ծննդեան վկայականն եւ բնական վիճակն յայտնող պաշտօնագիր մը ստանալու համար Բողոքականաց Աղագպետ Մեծ. Յակոբ էֆէնտիի պաշտօնագիր մը կը յղէ :

Գրաւոր հարցման գրաւոր պատասխան չի գար, բայց բաւական օրեր անցնելէ յետոյ՝ Պատ. Բողոքական աղագայնոց կրօն. և ֆաղ ժողովոց Մեծ. Առեմնպետները կուգան ի Պատրիարքարան բանակցութիւն կատարելու, յայտնելով սակայն թէ առաջած կերպով կը խօսին :

Բանակցութիւն կատարելու համար Պատրիարքարան զալ, բայց առաջած կերպով խօսիլ: — Կերեւի թէ այս ալ նոր տեսակ դիւանագիտութիւն մ'է :

Յիշեալ Պատուիրակը կը պահանջեն թէ Հայոց Պատրիարքարանը միայն պսակի արարողութիւն կատարէ, բայց աղջիկը դարձեալ բողոքական մնայ :

Պատր. Գեր. Փոխանորդը իրաւամբ կը պատասխանէ թէ անկարելի է, որովհետեւ պսակը մին է Հայաստանեայց Եկեղեցւոյ եօթը Խորհուրդներէ :

Պատուիրակը — անցնելով անշուշտ քաղաքավարութեան սահմանը — կըսեն թէ՝ « քոստ 300 րոբէ երկուստ » :

Պատր. Գեր. Փոխանորդը կը պատասխանէ՝ « ՚ւ, 300 րոբէ երկուստ երկուստ, այլ 1800 րոբէ » :

Պատուիրակը յետոյ կառարկեն թէ՝ օրիորդը ճնշման և բռնութեան ներքեւ կրօնքը վիսիւլը կամք յայտնել է :

Պատ. Գեր. Փոխանորդը հակառակ կը հաստատէ բուն իսկ աղջկան վաւերացեալ գրովը, զոր Պատուիրակը կը պահանջեն իրենց հետ տանիլ, սակայն Ն. Գերապատուութիւն բնականաբար չի յանձներ :

Ահա առիկ իրողութիւնը, զոր համառօտիւ կը հրատարակենք քաղցիւր վստահութեան արժանի ալբիւրէ :

Ընթերցողք այժմ բացայայտ կը տեսնեն թէ ո՞վ է եղբորճնշումի գործ դնողն և թէ ազատամտութիւն կոչուածն ի՞նչ նշանակութիւն ունի Ամերիկացի միսիսիպիոսաց և իւրեանց ստորադաս պաշտօնէից բերնին մէջ :

Անուրանալի է թէ Ամերիկացի միսիսիպիոսաց — որ քաղցիւր լինել կը թուին — իրենք մեծապէս պէտք ունին բարեկարգութեան և ուսանելու թէ՛ ազատամտութիւնն իրատ հետի է աններողութեան, որ իւրեանց առաջ քաշուածն է միակ սիրելի սկզբունքն է որոյ ներքեւ կը ճնշուի համարձակ և խղճի ազատութիւնը :

Բարբառաղարար այլ եւս խաւով պարզամիտներ չկան մեր մէջ, բայց Ամերիկացի ժողովուրդը կը խաբուի եղբր միսիսիպիոսաց խօսքերէ և իւր միլիօնաւոր ոսկիները կը յանձնէ եղբր Տեր-Լէ Գրեյի քարածման համար :

Անոնք ալ կրնան բանալ իւրեանց աչքը և չխաբուիլ՝ ուսնելով և սերտելով թէ Հայ-Աղգն 1800 տարուան ֆրիստոնեայ ժողովուրդ մ'է, որ Ամերիկայէն նախ քան քաղցիւր ստուելու պէտք չունի :

Ուստի, կըսենք, « Է Տեր-Լէ Գրեյի քարածման, ձեր խուսկը ու մօմը ձեզի, երբէ որք ֆրիստոսի Ս. Աւետարանին ճշարիտ քարոզչներէք, գացեք ի հիմանոս և ի կռապաշտս քարոզելու » :

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

Դ.

Ի Նիկոմիդիա Հայը կարեւոր դիրք մը ձեռք բերած է :

Կառավարական պաշտօններու մէջ կան բաւական թուով Հայեր :

Մեծ. Մեղրոն էֆէնտի տեղւոյն Խասրէի ժողովոյ տնօրէն է, Մեծ. Պէյազեան Յարութիւն էֆէնտի Պատեական ատենի եւ Մեծ. Ճիվան էֆէնտի Թիւրպետան Առեւտրական ատենի տնօրէնն է :

Նոյնպէս՝ տեղւոյն քաղաքային բժիշկըն Հայ է, Մեծ. Տօթթ. Գ. Ճէրահեան էֆէնտի, որ ազդեցիկ դիրք մ'ունի, հանրածանօթ է իւր ազգասիրութեամբ եւ ունի հրատարակած գրական գործեր. կը ցաւինք սակայն որ իւր Առողջաբանութիւն անուն աշխատութեան երկրորդ հատորը դեռ իրոյ ընծայած չէ :

Բէժիի սնօրէն է անդ մեծ. Թովմաս էֆէնտի Խասեան, որ նոյնպէս հանրածանօթ է: Իւր օգնականն է մեծ. Մ. Աղարիկ էֆէնտի Գէորգեան՝ կարող գրագետ եւ Մասիսի նախկին օգնական-Խմբագիրը :

Խասրէի-Մախուսէի գործակալն է Մեծ. Համարձու էֆէնտի Աթանասեան հանրածանօթ աղագայնն, որ նաեւ իւր այս պաշտօնի մէջ մեծ պատիւ կը բերէ Մախուսէի Վարչութեան իւր ուղղութեամբ եւ աշարջութեամբը :

Մեծ. Միհրան էֆէնտի Նազարէթեան բաղամածանօթ աղագայնն վաստաբանական պաշտօն կը վարէ անդ, իւր փորձառութեամբն ու յաջողութեամբը, եւ իւր ազնիւ վարուքն ու խոհեմութեամբը դրաւած է բաղմաց սէրն ու տեղական կառավարութեան յարգանքն ու համարուողը :

Իզմիսի երկաթուղեաց կայարանապետ է Զմիւռնացի Մեծ. Աղասեան էֆէնտի, որ իւր յաջողութեամբն եւ ուղղամտութեամբը կը վայելէ երկաթուղեաց Վարչութեան սէրն ու վստահութիւնը :

Մեծ. Սերովբէ էֆէնտի Էպէեան քաղաքային երկրաչափ է անդ, եւ որ իւր պաշտօնին մէջ ցոյց տուած յաջողակութեանն եւ իւր բարեք վարմունքովը բաղմաց սիրելի ու յարգելի է :

Մեծ. Միսաք էֆէնտի Քաֆաֆեան Միլան Գրեյի է անդ, որ նոյնպէս ազգասէր անձ մ'է :

Մեծ. Գասպար էֆէնտի Քիւրքեան ալ ազգին կողմէ նոյնպէս պաշտօնեայ է :

Կան տակաւին ուրիշ պաշտօնեաներ ալ, որոց անունը դժբաղդարար չենք յիշեր :

Մասնաւոր յիշատակութեան արժանի է Մեծ. Տօթթ. Աշոտ էֆէնտի Պարտէզպանեան, որ եռանդուն եւ լաւ աշխատող գործիչներէ մին է եւ անգամ տեղւոյն երկսեռ վարժարանաց եւ Միացեալ Ընկերութեան Մասնաճիւղի :

Իւրեանց ազգասիրութեամբ նոյնպէս յիշատակութեան արժանի են Մեծ. Յակոբոս էֆէնտի եւ Մեծ. Դեղուտեան էֆէնտիները՝ վկայեալ դեղագործներ :

Իսկ Մեծ. Մ. Գասպար էֆէնտի Տ. Գասպարեան Նիկոմիդիոյ վիճակին նահապետը կոչուելու արժանի է իւր բազմամեայ ծառայութեամբն եւ փորձառութեամբը :

—

Ե.

Մեր Ընթերցողները տանինք այժմ ի Թէքլիքաղ :

Տեղւոյն ժողովուրդն ընդհանրապէս ուշիմ, գործունեայ, աշխատասէր, ժիր եւ կրթասէր է :

Առաջնորդն է Գեր. Տ. Ներսէս Սըրբազան, որ խոհեմ, կրթասէր, բարի եւ ազգասէր եկեղեցական մ'է :

Իւր խոհեմութեամբ եւ կենցաղագիտութեամբը դրաւած է տեղական կառավարութեան յարգն ու համարուողը, եւ իւր ազդեցութիւն կը գործածէ միայն յօգուտ Ազգին :

Ն. Գերապատուութիւն եթէ անըզդոյշ եւ խոհեմութիւնէ զուրկ լինէր, Վանայ խնդրոյ նման մեծ եւ տաղանապալի խնդիր մը պիտի ծագէր անդ՝ վարժարանի Տեսչին ինչ ինչ գործոցը պատճառաւ, որով

ժողովուրդն յերկուս բաժանեալ է , բայց մեզապարտ չէ, որովհետեւ, ինչպէս ըսինք ժողովուրդն ուսումնասիրէ է , կը նուիրէ կրթական գործին համար իւր նպատակներ եւ կառուցուած է անդ մի հոյակապ վարժարան :

ժողովուրդեան մի մասն Տեսչին՝ Յ. Կէլիսոյեան էֆէնտի կողմը կը գտնուի , եւ միւսն ընդդէմ :

Տեսչին ի նպատակ կուսակցութիւնը կը կարծէ զիտնալ թէ նորա կրթական ծրագիր — թէ եւ մենք գրաւոր եւ Կեդր. Ուսումնական Խորհուրդէ վաւերացեալ ծրագիր չտեսանք — պիտի օգտակար լինի , իսկ հակառակ կուսակցութիւնը կը պնդէ թէ մնաստակար է :

Թէ ի՞նչ է այդ ծրագիր կոչուածն եւ թէ վարժարանը — Ս. Խաչ թաղի վարժարանը — որպիսի ընթացից մէջ կը գտնուի , պարտ կը համարինք յառաջիկայ թուով բացատրել անշուշտ խնդիրը պարզելու համար :

### Ն Ո Ր Ա Վ Է Պ

« ԻՆՉ ՊԱՏՄԵՑ ԻՆՉ ԳՐԻԳՈՐ »

( Երեսնակէսէն պէս Ը-4 )

Լեւոն երեք տարեկան աղեկ մ'էր երբ յանձնուեցաւ Յակոբ աղայի խնամոց , զի Անդրիանուպօլսոյ օղն չէր յարմարած անոր եւ ըսիչէք զայն Պօլիս վերադարձնելու խորհուրդ տուին . ախիլն Հոսիսիմէի իւր անդրանկան պաշտօնի անցած ըլլալուն ցնծութիւնն յոյժ վաղանցուկ եղաւ , սոյն վերջինն հիւանդութեան մը զո՞ երթալով իւր կսկիծէն ոչ եւս կրցաւ տարիլ մայրն :

Յակոբ աղա որ կարեկից վկայն էր եղած Վ. . . աղայի տան կործանման եւ ընտանեացը փճացման, երախտադիտական պարտք մը համարեց որդեգրել Լեւոնիկը, որոյ համար մամուլէ գործով մը ունեցած էր : Արդ Լեւոն ու Արտէմ եթէ նոյն պարտիզին մէջ չ'էին ծլած , զէթ նոյն ածուին մէջ ածած էին , նոյն սեղանէն կերակրուած ու նոյն ջերմոցին շուրջն ստաքցած , ունենալով միեւնոյն յիշատակներ ու նոյն կեանք : Լեւոն խելացի ու հլու իւր մանկութեան մէջ , պատանի դատնալով ուսումնասիրութիւնն յաւելցուց իւր բարեմասնութեանց . իւր ճակատագրին վիտիտութիւնն որքան ալ մեծ ըլլար՝ իւր անխելահասութեան միջոցին տեղի ունեցած ըլլալով՝ անդգալի հարուած մ'էր եղած իրեն համար , սակայն միշտ բնական հետաքրքրութիւն մ'ունեցած էր զիտնալու ինչ որ կրնար պատմուիլ իւր ծնողացը վրայօք : Իւր այդ արդար հետաքրքրութեան գոհացումն Յակոբ աղան միայն կրնար տալ , սակայն փորձ ձեռնունին նկատելով անոր զիւրազգածութիւնն եւ կասկածելով թէ մի՞ գուցէ տխուր յիշատակներ եւս առաւել վըրգովէին նորա առողջութիւնն որ խանգարեալ էր շնջարգելութեամբ մը , կը ջանար յաճախ խօսակցութեան նիւթն փոխել : Լեւոն աւելի իւր բնազդման հե-

տեւելով քան թէ Յակոբ աղայի պատմութեանց , ստէպ կը յիշէր իւր մայրն ու զուս ուրէք զհայրն :

Ո՛հ , եթէ ապրած ըլլար մայրս , որքան պիտի սիրէի զինքն , խեղճ մայրս , կը կրկնէր միշտ Լեւոն :

Քսան եւ չորս տարիներ անցած էին Վ. . . աղայի մահուան վրայ , եւ Յակոբ աղա իւր խնայողութեամբ եւ հաւատարմաբար շահած երեք հարիւր ոսկեոյ մօտ գումարն գործածած էր իւր ընտանեաց պահպանութեան ու Լեւոնի ու Արտէմի դաստիարակութեան :

Արտէմ կիրթ եւ համարձակ աղջիկ մ'էր . շատ աւելի գեղանի աղջկուհի կը նսեմանային անոր մօտ՝ երբ ինք սկսէր խօսիլ . իւր ձայնն իւր բոլոր գեղն էր , բոլոր հրապոյն էր . ի՞նչ հեշտալուր ձայն էր այն , կարելի չէ նկարագրել եւ երաժիշտ մ'ալ ինձմէ աւելի չը պիտի կրնար գաղափար մը տալ այդ մասին , լսել միայն . այնքան սիրուն էր ձայնն , որքան բերանն՝ ձայնական գործին եթէ կը ներուի ինձ բնախօսական սխալ մը . այտերն քիչ մը հայկական էին գիրուկ ու կարմրուկ . աչերն միջակ կերպով հրապուրելից , մազերն թխագոյն եւ ինք միջահասակ :

Լեւոն ու Արտէմ յորժամ մանուկ եղբայր ու քոյր էին միմեանց ընկեր ու ընկերուհի . ատենն եկեր էր ուր Լեւոն գիշերօթիկ վարժարան մտած էր , պատանի էր յայնժամ, 13-16 տարեկան՝ երբ վարժարանէն տուն կը վերադառնար սիրահարած չէր Արտէմի, բայց եղբոր մը անխտրութեամբ չէր վարուեր անոր հետ, անորոչ զգացում մը տիրած էր սրտին , համարում մ'ունէր անոր վրայ, տակաւ մեծնալով՝ երբ աշխատութեանց ծանրութիւնն կստիպէր զինքն՝ յաճախ ամիսն , եւ նոյն իսկ երկու ամիսըն անգամ մի տուն վերադառնալ՝ կուղար համբուրել սկիածածնօք Յակոբ աղայի եւ Գոհար տուտուի ձեռքն եւ Արտէմի ձեռքն սեղմելով շփոթ մը կ'զգար եւ կայազունէր , համարումը սիրոյ փոխուած էր : Յակոբ աղա եւ Գոհար տուտու իւրեանց ակնոցին տակէն չէին կըրնար նշմարել Լեւոնի վրդովումն իտես Արտէմին : Արտէմ ինքն շուտ կրցած էր նորա աչերուն մէջ կարգալ անոր սրտին վիճակն , սէրը յոյժ տարափոխիկ է անփորձ սիրահարի մը եւ սիրուհւոյ մը մէջ : Արտէմ սիրեց զԼեւոն , վտիտ ու զեղնած տղայ մ'էր նա , խարտեալ մազերով ու կապոյտ աչօք , եւ աւելի բաճրահասակ « սիրահարելու ինչ շնորհք գտած է անոր վրայ » կըսէին իւր ընկերուհիներն եւ իրաւունք ունէին :

Լեւոն ամուսնացաւ ընդ Արտէմի , Յակոբ աղան տարեաց ծանրութեան ներքեւ ընկճեալ՝ կնքեց իւր կեանքն հայրական օրհնութիւններն իւր աղջկան ու փեսային շնորհելով :

( Երեսնակէիէ )

### ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

Մէկը իր ծառային միջոցաւ երկու խոշոր ծիրան կը զրկէ իր բարեկամներէն մէկուն , բայց ծառայն ճանաչան զայնքէն ծիրանին երուն՝ մէկը կուտէ :

Ընդունող անձը գիտէ թէ երկու պիտի ըլլար , ըստ որում առաջուց բարեկամը խոտոացած էր իրեն . ինչո՞ւ համար հատ մը զրկեց է , մինչդեռ 2 պիտի զրկէր :

Ծառայն ներողութիւն խնդրելով յանցանքը կը խոտոովանի :

— Ծօ ատ բանը ինտո՞ր ըրիր :  
— Ինտո՞ր պիտի ընեմ , ահա սանկ ըրի ըսելով՝ տուած մէկ ծիրանն ալ կաւնէ ու բերանը կը նեւտէ :

Գասգ ոնացի մը կը պարծէր իր քաջութեանն ու աներկիւղութեանը վրայ , բայց անգամ մը երբ վախնալու վտանգին մէջ ինկաւ՝ սկսաւ վազելով փախչիլ : Ուրիշ մը որ ասոր պարծենալը շատ անգամ լուծ էր , սկսաւ ետեւէն գոչել . — Պարտն , ի՞նչ է այդ , ո՞ւր կը փախչիս , ո՞ւր է քու քաջութիւնդ՝ որոյ համար այնչափ կը պարծենայիր :

— Չե՞ս տեսներ , ահա ոտուրներուս վրայ է :

Անկեանցի ճարտարախօս մը իր մէկ բարեկամին համար ջատագովութեան ճառ մը գրեց զոր դատաւարաց առջեւ պիտի կարդար . բայց առաջ բարեկամին տուաւ որ կարդայ եւ կարծիքն յայտնէ :

— Ի՞նչպէս կը գտնէք ու ճառը :  
— Ա. անգամ որ կարդացի՝ շատ աղէկ երևցաւ , Բ. անգամ՝ շատ աղէկ չեբեցաւ , իսկ Գ. անգամ բոլորովին զէջ թուեցաւ :

— Ուրեմն գործս յաջող է , ըսաւ ճարտարախօսը ուրախութեամբ ձեռները շփելով , ինչու որ ես ասիկայ առաջին անգամ , այսինքն , մէկ ատենախօսութեանս ատենը պիտի կարդամ :

( Թարգմ. )

ԳՈՂ

### Չ Ո Ի Ա Ր Ճ Ա Լ Ի Ք

ԱՌՏՆԻՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Կանայք ,

Անցեալ շաբաթ խօսեցայ ձեզ այն հնարներու վրայ զորս այնքան յաջողակութեամբ կստեղծէք ծածկելու համար աչաց ինչ որ տղեղ ու

տակ է ձեր անձին վրայ : Բազմը է ինձ յուսալ թէ զոհ եղաք , ո՛վ իմ իդական ունինդ իրք : Եւ դժգոհելու պատճառ չունիք , ըստ որում ձեզ մէ շատերն իրենց այդ հնարից չնոր , հիւ յաջողած են ամուսնոյ տէր ըլլալ :

Կը ճանչեմ կին մ'որ իւր ցուցամատին պարտի ամուսինն . կը ճանչեմ նաև կին մ'որ իւր ակաւանդուն շնորհիւ կրցած է դստեր յամուսին մ'որուն բոլոր ակաւանդը թափած են . դիտեմ նաև կին մ'որ իւր ոտքերն ամուսնացուց պարկեշտ մարդու մը հետ որուն ոտքերուն երկայնութիւնն էր կէս կանգուն : Կը խնդաք անշուշտ կարգաւոր յայտուղերն որոց մէջ ակնբեր կը տեսնուին ձեր վարպետութիւնն և էրիկ մարդոց տխմարութիւնն , էրիկ մարդոց որ շատ անգամ կամուսնանան կամ ոսկորի մը հետ — կամ մտի մը հետ — կամ ականջի մը հետ — կամ ոտքի մը հետ — մաղի հետ — կամ քթի հետ :

Խնդաքէք , վնաս չունի . բայց կը խնդրեմ որ ուշադրութեամբ լըսէք ինձ :

Այսօր պիտի ճառեմ ձեզ այն զգուշութեանց վրայ՝ որովք կողուշանաք անեղծ պահել ինչ որ պեղեցիկ է ի ձեզ . Չպիտի ջանամ ձեզի հաճելի լինելու . ջանահնար պիտի լինիմ ձեզի օգտակար ըլլալու . Ուստի , մի՛ բարկանաք եթէ դառն ճշմարտութեանց բաղնիք ճառիս ընթացքին մէջ : Վստահ եղէք որ կը սիրեմ զձեզ և ձեր բարեոյն համար կաշխատիմ :

Սկսինք ուրեմն .

Կանայք , դուք այնպէս կը կարծէք թէ ձեր մէջքը քոսանի կապելու համար միայն ստեղծուած էք , թէ ձեր մէջքը քոսանի կապելով միայն կրնաք ընկեր և օգնական ըլլալ ձեր ամուսնոյն : Մեծապէս կը սխալիք :

Իբր օրինակ՝ առնենք կին մը ձեր մէջէն և քննենք իւր կեանքը :

Այս կինն քաջառողջ է :

Խօսել տանք զինքն իւր ամուսնոյն հետ :

— Սիրելիս , վաղը լաթ լուացուի պիտի , լուացարար մը կանչէինք :

— Լուացարար մի , լուացարար մի , ժամանակները գէշ են , լուացարարի ստակ տալու ժամանակ չէ :

— Եստ աղտոտ ունինք , ճերմակեղէն չունինք հագնելու :

— Դուն լուա՛ :

— Ե՞ս լուամ . . . կը վայլէ ես :

— Ինչո՞ւ չվայլեր եղեր :

— Ես չամաչրծի կնիկ չեմ , թո՛ղ չամաչրծի կնիկ մ'առնէիր :

Ամուսինն կը մեկնի . թափելը կուզայ հետևեալ օրն և կսկսի լըլալ :

— Ամուսինս , այսօր քանի մը դահեկան տուր ինձի որ կնիկ մը բռնեմ լաթ երբ փութու համար :

— Լաթերը փութու համար ալ կնիկ պիտի բռնենք :

— Ճանըմ , ամեն մարդ ինչպէս կը բռնէ կոր : Ես կրնամ չամաչրը փութել , կը սենամ , չինկեանէ կը դառնամ նէ :

— Բարա չեմ տար ես :

— Լաթերը չեն չորնար :

— Դուն չիտե՞ս :

— Ճանըմ խենդեցա՛ր :

— Խենդեանալու ի՞նչ կայ հոս :

— Լուա՞ծ բան է որ . . .

— Ատանկ պօջ բանի համար բարա չեմ տար ես :

— Ինչ է նէ՛ , ես կը փութեմ . աղօթք ըրէ որ ինձի պէս մազուով կնկան մ'իկեմ ես : Ես կը փութեմ , բայց տասը դրուշ տուր որ երկու տուփ բուտրա առնեմ ու երեսս քրտեմ որ չերիմ փութած առնես :

— Բարա չունիմ :

Ամուսինը կը մեկնի .

Հետևեալ օրը :

— Շապիկներդ իւթիւ պիտի ըլլան , բարա տուր որ մէկը կանչենք :

— Դուն ինչո՞ւ չես ըներ կոր :

— Ես ձեռքերս փատ չեմ դարձուներ քու կին շապիկներուդ համար , գերի չառիր զիս ես :

— Մեղք չէ՞ իւթիւյի համար արուելիք բարային :

— Անանկ է նէ՛ իւթիւսիւդ հադիր շապիկներդ :

— Իւթիւ ընելը դժուար բան մը չէ :

— Ճանըմ ես կրնամ ծուրել ելլել , ինչո՞ւ պօջ լաթերունը կրնես , չիտես որ մէջքս կը ցաւի . չիտե՞ս որ իւթիւ ընեմ նէ ձեռքերս կաւրուին :

Հետևեալ օրը .

— Կնիկ , սենեակները լեփլեցուն փոշի կայ :

— Խապար ըրի չեկաւ կնիկը , այսօր պիտի գայ աւելու :

— Աւելու համար ալ կնիկ կը բերէք :

— Բա ճանըմ ես հալ ունիմ աւելու . աւելու համար խոշոր եւ զօրաւոր ձեռքեր պէտք են : Ես այլոս նէ՛ աւելը քու գործդ է ամա . ես քեզ ցաւելուս համար կնիկ բերել կուտամ կոր : Վահ որ , ասանկ կնիկ մ'ունիս տէ խըյմէթը չիտես կոր , իմ տեղս ուրիշ մը ըլլար նէ՛ տունին մէջ ամեն օր խըւխըռը պակաս չէր ըլլար :

— Ատուած համբուրթիւն տայ ինձի , սա կերակուրը բեր նա՛յինք :

— Ա՞յ կրնես , այս իրիկուն տաք կերակուր չունինք :

— Ինչո՞ւ :

— Քոյրս չեկաւ այսօր :

— Քոյրդ ինչո՞ւ պիտի գար :

— Ինչո՞ւ պիտի գար . . . կերակուր եփելու :

— Դուն չե՞ս եփեր կերակուրը :

— Այս ձեռքերով միս կրնամ ջարդել ես : Ճանըմ պաղի պաղի անանկ խօսքեր կընես որ կարծես թէ լեռնէն եկած ես . չիտակը քեզի ետխըշտը միջ չեմ ըներ կոր այդ խօսքերը . աղէկ է որ քովերնիս մարդ չկայ . լսողն ինչ պիտի ըսէր , վայ մեղքիս :

— Ի՞նչ կայ նէ բեր , փաթլամիշ ըլլանք ու ելլանք :

Կըլլան ու կըլլան :

Ամուսինը կերթայ ձեռքերը լուանալու :

— Մուսլուխին մէջ ջուր չկայ :

— Այլը քէօրնայ սախային որ այսօր չհանդիպեցաւ :

— Հորի ջուրով չէ՞նք լուացուեր :

— Անուշ ջուրով չպիտի լուացուէինք ես :

— Ե՛յ , ստխան ի՞նչ գործ ունի . . .

— Այս օրերս թօհաֆ մարդ մը եղեր ես դուն :

— Ինչո՞ւ համար այս օրերս թօհաֆ մարդ եղած եմ :

— Չիտեմ :

— Ինչո՞ւ :

— Ճանըմ , ես ջուր քաշելու կնիկ եմ , ես քաշեմ նէ պիլէ դուն թող տալու չես :

— Ինչո՞ւ համար թող տալու չեմ :

— Անոր համար որ ես ջուր քաշեմ նէ՛ անկէ վերջը այս ձեռքերուն խերը տես :

— Ինչ կըլլայ :

— Չուանը բարը պիլէ կը մաշեցընէ , ուր միաց ձեռքերս :

— Սանքի շարունակ ջուր քաշելով ձեռքերդ կը մաշին ու բօլորովին կը հասնին , հէ՞ . . .

— Ամա՛ն , կատակին ալ սըրան կայ , ամեն վախիթ շախա չըլլար :

— Եստ աղէկ , շատ աղէկ , փառք կուտամ Աստուծոյ որ դաւակ չունեցանք . . .

— Չուակ ալ պիտի ունենայինք դահէր . . . աւելի աղէկ է որ հիմակունէ սղջ սղջ թաղես զիս . . .

— Ատ ի՞նչ խօսք է :

— Չուակ բերելու կնիկ եմ ես , ոհ , կը մեռնիմ նէ , վայրկեան մը չեմ ապրիր : Չուակ բերելու համար սաղլամ ըլլալու է . . . բուն նայիս նէ . . .

— Ես բերելու եմ դաւակը , այնպէս չէ՛ :

— Ճանըմ ինչո՞ւ անանկ քէննայի խօսքեր կընես :

— Կամ սախան բերելու է :

— Բարկացնել կուզես կոր զիս :

— Հարուստ չենք քի պէ՛տէ՛նիս բերէ մեզի համար ու մենք սիրենք :

— Տէր ողորմեա , տէր ողորմեա . . .

Այս իրիկուն պամպախա մարդ եղեր ես , կարծեմ քանի մը հատ տնկեր ես , Չուակն ի՞նչ պիտի ը-

նեւ, խօսյալ պատէ զաւակ մեծցը- նելը :

Ամուսինը կը քնանայ : Գնացի՛ր, խեղճ մարդ, նէննի քուզումնէննի :

Թողունք մարդուն քնանալ և սկոխք մեր խորհրդածութեանց :

Այն ամուսիններն որ ձեռքերու հետ ամուսնացած են՝ ամենէն աւելի դժբաղդներն են, որովհետեւ ձեռքով կաշխատի մարդ : Այն ամուսիններն որ քթի հետ կարգուած են՝ նուազ դժբաղդ են, քանզի քթով ոչ միս կը ջարդուի և ոչ կառլըրի :

Անոնք որ աղւաններու հետ լըծակից եղած են՝ դժուարաւ կը յաջողին իրենց կանանց կերակուր եփել տալ, խոհարարութիւնը թշնամի է աղւաններու : և շատ խոհարարներ աղւայ չունին :

Անոնք որ խարտեայ և երկար մազեր ունին իրենց կողակից՝ երջանիկ չեն : որովհետեւ իրենց կինն օրուան երեք քառորդը կանցունէ մազերը սանտրելով :

Անոնք որ սև, փայլակնացայտ և աշխարհակալ աչոց հետ կենակից են՝ շատ դժբաղդ են : անանկ աչքերէն հնազանդութիւն չափակալուրի անոնք կոչուած են զբաւելու, տիրելու և թագաւորելու : Այն աչքերըն ոչ շէրու աւելու կը շինեն ոչ ալ բանթալոնի կոծակ կը կարեն :

Իսկ անոնք որ բնական դուռնուներ առած են իրենց կնութեան՝ երջանիկ չեն դարձեալ, որովհետեւ այդ կանայք Շիրքէթի խայրիյէի Ձ թիւ չորենաւուն մեքենային պէս հազիւ կրնան շարժիլ ու երեքալ, մանաւանդ թէ չեն ուղեր իրենց միսէն մաս մը կորսնցնել :

Եւ անոնք որ փափուկ կազմով կիներ ունին՝ ապերջանիկ են : այդ կիներն իրենց փափուկութիւնն չկորսընցնելու համար յանձնառու կըլլան կորսնցնել ամեն բան :

Կը տեսնէք, զեղեցիկ ընձեր, ցողներս, կին մը հաստատ և անխախտ պահելու համար ինչ որ ամենէն աւելի գրաւիչ, հրապուրիչ, և դիւթիչ է իւր անձին վրայ, կը զոհէ շատ անգամ տան մ'երջանկութիւնն :

Կին մը կուզէ միշտ հաճելի ըլլալ : Կուզէ որ գեղեցիկ ըլլայ մինչեւ իննսուն տարեկան : Ի՞նչ կըսեմ, մինչև հարիւր յիսուն տարեկան :

Բնաւ չեմ մոռնար, օր մը նշանաւորութեան մը վրայ խօսք կըլլար տեղ մը : Վաթսունը հինգ տարեկան կին մ'որ քառասունը մէկ տարեկան է միշտ, յանկարծ խօսքի մէջ նետուեցաւ և ըսաւ : « Ես կառնէի այդ փրկատասարդն եթէ պոյը պօսը փառաւոր ըլլար և ստակ ունենար » :

Ո՛հ, ըսի մտքէս և դուրս ելայի Ո՛վ կանայք, մինչեւ ե՛րբ նան-

րասէր և խստապահանջ պիտի ըլլաք, և դուք ո՛ր էրիկ մարդիկ մինչև ե՛րբ : Բնաւ չէք հարցներ ինձ թէ տղեղ կին ունեցողն ինչպէ՞ս են :

Այս խեղճերուն վիճակը մի՛ հարցներ : ասոնց ալ իւրաքանչիւրը կը շարժարուի տեսնելով որ իր կինն առաւօտէ մինչև իրիկուն կաշխատի ինքզինքը գեղեցկացնելու :

Երջանիկ ամուսիններն անոնք են որ հոգւոյ գեղեցկութեամբ օժտուած կնոջ մը հետ կը կարգուին :

Ո՛վ կանայք, կարեորութիւն մի տաք վազանցուկ գեղեցկութեան, դիւրաշէջ փառաց և անցաւոր յաղթանակաց : Աշխատեցէք ձեր պարզասիրութեամբ սրտի, հոգւոյ, բարուց և զգեստուց օգտակար և սիրելի ըլլալ : Ժրջան կին մը տուն կը կանգնէ : (Կարծեմ ասոր նման բան մը կըսէ Սողոմոն իմաստուն) քիթ մը կոկիկ պահելու համար տուն կործանելը մեղք է : Գեղեցկանալու անձնատուր կինն՝ ամենէն տղեղ կինն է :

Առաքինութիւնն երբէք ապրած չէ ոչ քթի մէջ, ոչ ոտքերու վըրայ :

Պատմութեան մէջ չեմ կարգացած անուն կնկան մ'որուն գերեզմանին վրայ շիրիմ կանգնած ըլլան պզտիկ ականջներ ունեցած ըլլալուն համար :

Հրաժեշտ տուէք այդ թեթեւութեանց, նոյնպէս մէկըի նետեցէք այդ դուռնուներն որոց մահու չափ թշնամի եմ : Եւ եթէ չնետէք, ուր որ հանդիպիմ ձեզի՝ պիտի քոչեմ պիտի փրցնեմ ձեր դուռնուները, որովհետեւ ձեզի հետ ուրիշ կերպով վարուիլ կարելի չէ : Իմ այս արարքս, գիտեմ, վայրենութեան և կոշտութեան գործ պիտի նկատուի : Ես ունիմ իմ նշանակներս : Պիտի հալածուիմ, պիտի ծեծուիմ : Վնաս չունի, Սոկրատ ալ հալածուեցաւ : ասպաղայ սերունդը պիտի անմահացնէ իմ անունս : Չկարծէք սակայն թէ անմահանալու համար պիտի պատուեմ այդ դուռնուներն որ ձեր ամեն քայլափոխին կը շարժին մի յաջ մի յահակ : Ատանկ կեղծ մարմին չեմ ուղեր ես, անանկ շարժուն բան չպիտի ըլլայ : Բայց պիտի անպատուեն զիս և դուցէ ինձի համար շատերն ալ պիտի հալածուին : Ո՛ւմ հոգ : սիրով յանձն պիտի առնեմ այդ նեղութիւնները, էրիկ մարդերը գերութեան դժոխքէն ազատելու համար :

Կախազան պիտի ելնեմ և պիտի պօռամ E pur si muove : Այդ դուռնուներս քանի պիտի վերնայ :

Յ. Յ. ԱՍՐՈՆԵԱՆ

Միջագիւղ 10 Յունիս 1887

Յ. Գ. Անցեալ յօդուածիս մէջ սպրդած տպագրաբան սխախտութիւն մէջ ԳՅԱԸ՝ ԲՅԱ, հոգէ հոգ շարուած է :

Կը խնդրեմ որ չկրկնուին նմանօրինակ սխախտութիւններ, որովհետեւ խոսք ուղղելու աշխատութիւնն ծանր է ինձ :

Նոյն

Ճ Է Հ Է Ձ

(Շարունակութիւն Գ-ի 4)

Կըլօխնիս սառըլի պէս փաթտոց մը սըխը սըխը կը փաթտէին, անոր վրայ թիւթիւնի թապալայի լըմանակ շալաքի է մի, չուխայ է մի անով մեզի կը քողքէին : կրնաս նէ մէջը էրէրայ, կրնաս նէ սուլիս առ, հաթաը ունիս նէ ճիտտ վրատ պըռնէ, չի հարցունես մէյուր քանի՞ օր ան հիյէթով կը մնայինք, շաբաթ իրիկունս սահաթը օխտին կը քողկէին ինչուկ չորեքշաբթի գիշեր անանկուկ քողկուած կը մնայինք : քուններնիս կար նէ՛ կռնակնիս պուճախը պարծին տայաթմիշ կընէինք, իշթէ պու գատար ըտը բահաթըղըմըղ : Հիմըկու հարսերը, միսի վըրտնի՛ն, հովին տամնէ կառնէ կը տանի քողկ մը, սօխի զարի պէս պարակուկ եափուխ մը, քանի մը հատ սուտ ծաղիկ, իշտէ հէփսի պու գատար : տահա ո՞ր մէկն ըսեմ, ես մունծ կենայիս, ես . . .

— Է՛յ, տահա պուճտան պէօյէ չօք սիւրէճէք մի, պուճաց յանկարծ հարսին մօրեղբայրը սենեակէն ներս մտնելով որ յաղթահասակ մարդ մըն էր, արհեստով ձկնորս, և որ բնաւ խօսք չէր խնայեր, պանա պագըն հէյ, տաղըն պագալըմ, հէր քէս պէօհիւղիւր, պիր աղ եաթըղ պահաթլանաօագ, տանձ էրնէ հասաւ, ինձոր էր նէ կարմրեցաւ, ամեն մարդ տեղը բիլաւին եղը, սէօքիւլին պագալըմ շունտան եափաշ եափաշ, տէ ընտըմ թէփրէնին հա՛, եօգսա սիգ պիլիսիւնիղ : սիղին կիպի անտալարա պէօյէ իսթէր, քա Մաղթի՛կ (հարսին մօրաքոյրը) կէլ ալլահասէն, շուխարը թօփալ եէրինէ քօ, իւտուլէրինէ պագտըղ ճաղ շէյթանլար պաշըմս պիլիղ յօրար, թօա՛ֆ շէյ, զըղըն օտասընը մէգատ եէրինէ շէյիլիսիլէր, չափուգ օլ թօփալա, վէր սանտըղըն անախտարընը տա պանա, փայտո՛ս : Գապահաթը պէն սիգէ պուլուրու՛մ քի՛ պանա տանըճմատան իշ եափարընըղ, նէ՛ եէրի վար քի սանտըղտա զըղըն նէսի վար նէսի եօգ մէյտանա չըգարըլօսընըղ, քիմի էնինէ չէքէր, քիմի պօյունա, ըէղալէ՛թ, էլիմէն ուճուղ գուրթուլտու պուճուղը իւտուլնէ պան գարը : ամա պուճուլա պէրապէր ալաճաղը օլտուն պէնտէն, աճապա պուճտա՛ մը, եօգսա ճէհէնէմ օշուպ կիթտի մի :

Այս միջոցին հարսին կրտսեր եղ-  
բայրը սենեակէն ներս մտնելով՝

— Աֆէրիմ, աղա տայի, օ՛րս,  
չատ աղէկ ըրիր. ամա տեսնայիր  
ինչ թօսաֆ պան եղաւ, մօրաքոյր,  
աղա տայի ծանր քանի վերէն չեն  
առներ կօր, նա՛ քույրուկ, ինտօր  
իրարու ետէէ սոխախին դուռնէն  
դուրս կելան կօր. հէ՛մ անանկ մը  
կերթան կօր քի, էտէլուն սապան  
թաշի պիլէ չի հասնիր, խապէ՛թ,  
աղէկ սր էկար, սը սահաթ է միտ-  
քէս կասնէր կօր քի էրթամ աղա  
տայիս արթնցունեմ սրվոնք տէֆ  
ընէ տէյի ամա, ան ետես տեսար  
մի դո՛ւն, ախրպէթ ի՞նչ խըտար ըլ-  
լայ նէ հին կրիկ է ամա, քիչ մը  
ալ էթրաֆը խօլլամիչ ընելու է.  
քուրիկս ըրած պոներուն համար  
ինկաւ մարեցաւ տէ. կէնէ հողը  
պիլէ չընէր կօր, հէյէ ան կրիկներն  
օր լսեմ, էյ ի՞նչ ընենք, ես հապա  
հարս ըլլալը խօլլայ պան կիտմաւ  
տէյի պաշայեցին օրաարտելու, հա-  
սըլը քէյամ՝ հիմակուան ատէթը  
չատ աղէկ է. անանկ ճէհէղ ցուց-  
նել տահա խել մը պայաղի պոներ  
չիկան, առա մը ինձի անանկ եկաւ  
քի պիթ պողորը պան մէղաթ կընեն  
կօր, հա՛հ, հա՛հ, հա՛հ:

**ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐՆԵՐ**

Պայրամի տօնին տաթիւ Ամեն. Սրբա-  
զան Պատրիարքն կայս. պալատ երթալով՝  
ի դիմաց Ազգին իւր շնորհաւորութիւն-  
ներն ու բարեմաղթութիւնները մատոյց .  
Նոյնիէս՝ ն. Սրբաղնութիւն տէրութեան  
Նախաբարաց ալ շնորհաւորական այցե-  
լութիւն տուաւ:

Իսոն ժողովն իւր այս երկուշաբթի  
աւուր նստին մէջ շնորհակալութիւն յայտ-  
նեց Եգիպտոսի Առաջնորդ Խզիրեան Գեր-  
Մատթէոս եպիսկոպոսի, որոչեց բայատ-  
րութիւն դրել Զմիւռնիոյ Ս. Առաջնորդին  
Մաղնիսայի Արժ. Յակոբ վարդապետը Պօ-  
լիս կոչելու պատճառներուն վրայ, որոչեց  
յանձնաքարել Պատր. Փոխանորդ Խզիրե-  
ան Գեր. Տ. Գէորդ վարդապետին որ-  
պէզ զի վերջին 7 տարիներու մէջ կա-  
տարուած ամուսնութեանց բազմատական  
տեղեկագիր մը մատուցանէ՝ տեսնելու հա-  
մար թէ՛ ամուսնութեանց թիւն ինչո՞ւ կը  
նուազի, եւ որոչեց մերժել Վանայ Պատր.  
Գեր. Ածաջնորդին եւ Բերիոյ Առաջն. Տե-  
ղապահին հրաժարականները:

Այս երկուշաբթի սր վայելուչ շքե-  
ղութեամբ կատարեցաւ յուսկիւտար Մախ-  
սուսէի ընկերութեան Գանձապահ Ասլան-  
եան Մեծ. Յարութիւն էֆէնտի առուս-  
նութիւնն ընդ Ազնուա. Օր. Սրբուհի Աբ-  
րահամեանի (դուտար Աբրահամեան Մեծ.  
Սարգիս էֆէնտի) ի ներկայութեան Ամեն.  
Խրիմեան Սրբազանի, Գեր. Տ. Ներսէս Ծ.  
Վ. Ասլանեանի, Գեր. Տ. Յ. Մկրտանի .  
Արժ. Արծրունի Տ. Գէորդ քահանայի, բա-  
զում երեւելի ազգայնոց եւ օտարազգաց  
եւ կնքահայրութեամբ Ազնուամեծար Յով-  
հաննէս էֆէնտի Կոստանի: Ներկայ էր  
նաեւ Ծովային նախարար Վոեմ. Հասան  
փաշայի որդին:

Կը յայտնենք մեր շնորհաւորութիւնը  
մաղթելով սիրակցորդ ամուլից համար եր-  
ջանիկ ամուսնութիւն:

— օ —  
Ազնուաշուք Լեւոն պէյ Քաբամա-  
ճեան այս երկուշաբթի օր այցելութիւն  
տուաւ Ամեն. Ս. Պատրիարքին:

**ՔԱՂԱՔԱԿԱՆ**

ՊԱՅՐԱՄԻ ՏՕՆ. — Այս չորեք-  
շաբթի կատարեցաւ սովորական շը-  
քով ե յետ կրօնական արարողու-  
թեան՝ Ն. Կ. Վեհափառութիւնը մեծ  
հանդիսիէ Տօլմա-Պահճէի պալատը  
գնաց, ուր ընդունեց նախարարաց եւ  
բարձրատիման պաշտօնատարաց շը-  
նորհաւորութիւններն ու բարեմաղ-  
թութիւնները:

Յօբէլէան Անդ. Թաթուհ-ոյն. — Նորին  
Վեհափառութեան ՚ի գահ բարձրա-  
նայուն յիմնամեակը մեծ շքեղութեմբ  
ու փառաւորութեամբ տօնուեցաւ  
թէ յԱնգղիա եւ թէ այն ամեն տեղեր,  
յարս անդղիական դաղթականու-  
թիւնք կան:

Պուշկուրիան Խաթէր. — Յակաւին  
լուծում մը ստացած չէ, Մեծ Սօպ-  
րանիէի գումարումն սրտշուած է .  
Սոյն գումարման նպատակին վերա-  
բերեալ լուրեր գրեթէ հակասական  
են: Ամենէն աւելի հաւանական կը  
թուի սա լուր թէ՛ Սոպրանիէն ելծէ  
չկրնայ իշխան մը ընտրել զէթ միայն  
մէկ իննամակալ մը պիտի ընտրէ:  
Ռուսիոյ քաղաքականութիւնը նկատ-  
մամբ Պուշկարական խնդրոյ որ եւ է  
փոփոխութիւն կրած չէ:

Կրեպէ Խաթէր. — Պայրամի տօնին  
պատճառաւ Բարձր. Մեծ Եպարքոսին  
եւ Կրեպէի Թուրք եւ Յոյն Պատուի-  
լակաց միջև բանակցութիւնք դադ-  
րած էին, սակայն վերստին սկսան շա-  
րունակիլ:

Արժէլու-շէր. — Մէկ երկու օրէ ի  
վեր փոքր անկու՛մ մը կը տեսնուի:

կերեայ քան այն անակնկալ եւ արժանաւոր  
բարեբաղդութիւնը . . .

— Պարոն կոմս, խիստ համեստ էք,  
և . . .

— Մայրիկ, — ըսաւ Օռէլի ժպտելով  
և իւր մօրը խօսքն ընդհատելով, — պարոն  
տը Վիլըթանէօղի խօստացանք որ զինք պա-  
րոն Հանրի կոչենք:

— Ճշմարիտ է, պարոն Հանրի խիստ  
համեստ է:

— Ոչ, տիկին, համեստութիւն չէ այդ-  
այլ խղճիս վկայութիւնն: Տեսնենք ո՛ւր է  
արժանիքս. միթէ ձեր օրիորդ դասեր գե-  
ղեցկութեան զարնուելուս, ո՛հ, այո, ի սըր-  
տէ զարնուելուս մէջ կը դոյսնայ արժանի-  
քըս:

Եւ դէպի տիկին ժուճրուայի դառնալով:

— Ամեն ինչ բացարձակ կը խօսիմ ձեզ  
իրբ թէ օրիորդն հոս չըլլար: Ենթադրենք  
թէ նա մեր խօսքը չը լսեր . . . Այսպէս ու-  
րեմն իւր գեղեցկութեան սիրահարուելէս  
յետոյ ևս աւելի իւր շնորհալի ձեւերէն,  
մտքէն և իւր բարեսրտութենէն յափշտակ-  
ուեցայ:

չած էր աշխարհէ՛ պարոն ժուճրուա իւր կը-  
նոջ խօսքին հաւատաց, և հակառակ այն  
վշտին՝ զոր իւր անդրանիկ ազղկան վանք  
մտնելու որոշման առթիւ զգաց՝ միւս կող-  
մանէ մեծ անարդարութիւն մը դործած ըլ-  
լալու խղճահարութենէն զերծ համարեց  
զինք: Արդէն, իւր կնոջ կամաց այդքան զի-  
ջողութիւն ցոյց տալով՝ կը յուսար սր զայն  
իւր ծեր բարեկամին, Բուսէլի հետ հաշտե-  
ցընելու համար քանի մը խօսք կրնար առ-  
նուլ, երկրորդ վերջին պատճառն որ ամե-  
նէն զօրաւորն և վճռականն կը համարուէր  
այս տկարաբարոյ և անուասիրտ մարդուն  
համար՝ այն էր որ նա զՕռէլի և զմայրն  
խիստ զուարթ և փառաւորեալ կը գտնէր  
այս ամուսնութեամբ. վերջ ի վերջոյ ինքն ևս  
սկսաւ նոցա ուրախութեան մասնակցիլ, մոռ-  
ցաւ թէ Պօռդիւնէ Սովալ նախամեծար էր  
իրեն համար, և մարքիզին պահանջած ահա-  
զին օժիտն չը յիշեց:

Ժուճրուա ընտանիքն (բացի Մարիանէն  
և հօրաքոյր Բուրտաննէն) մարքիզին և իւր  
եղբորորդւոյն գալստենէն քիչ յետոյ՝ մեծ  
սրահին մէջ համախմբուած էր:

# ՏՊԱԳՐԱՏՈՒՆ ԵՒ ՎԻՄԱԳՐԱՏՈՒՆ

## ՍԱՀԱԿ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

Կ. ՊՕԼԵՍ ՅԻՆՉԱՆՉԵԼԱՐ ԵՕԳՈՒԹՈՒՐ

Սաղրը խան թիւ 1. 3. 5. 7. 9.

Այցելատունք, Հարսանեկան հրաւիրագիրք, Նամակք, Պահարանք, Մահազդք, Ծանուցմունք, Թատրոնական ազդեր, Վաճառականական նմոյշք (Ֆաթուռա), Փոխանակագիրք (գամակալ), Սիկարի թուղթի կողքեր գունաւոր և ոսկեզօծեալ բազմաթիւ տեսակներ և այլ ամեն տեսակ գրեանք կը տպագրուին, Հայերէն, Տաճկերէն, Գաղղիերէն, Իտալերէն և Հրէերէն լեզուներով:

Սոյն տպարանը և վիճակագրատունը այսօր նմանօրինակ հաստատութեան մը հետ մրցելու վիճակի մը հասած է, ըստ որում օտար լեզուաց տառերը իւր ամեն տեսակներով Եւրոպայէն բերել տուած է, ծաղկագիր և չքագիր տեսակներէն զատ՝ թատրոնաց ազդարարութեան համար ուղղուած չափով փայտեայ մեծ տառեր ալ կան և չորս արագատիպներու միջոցաւ յանձնարարութիւնք փութով և ամենայն ճշդութեամբ կը կատարուին:

Մարգարեանի տպարանն ալ միացած է վերոյիշեալ տպարանին հետ:

Գ Ի Ն Ե Ր Ը Չ Ա Փ Ա Ի Ո Ր Ե Ն

ԱՐՏՕՆԱՏԵՐ Մ. Յ. ՄԵԼԻՔԵԱՆ — ՏԵՕՐԷՆ ԵՒ ԽՄԲԱԳԻՐ Մ. ԳԱՓԱՄԱՃԵԱՆ

— 418 —

Օռէլի ինքզինք մերթ հմայիչ երազի մը խաղալիկն կը կարծէր:

Նախորդ տարուան իրիկունը, գրեթէ նոյն ժամուն, Օռէլի առաջին անգամն ըլլալով հանդիպած էր Հանրի տը Վիլթմանէօղի: Նա իւր վրայ մեծ տպաւորութիւն ըրած ըլլալով նորա հետ ամուսնանալու և կոմսուհի ըլլալու միակ խորհուրդն յիմարութիւն մը համարած էր նախ, և այս հանդիպմանէն քսան և չորս ժամ յետոյ նա՝ հոն կը տեսնէր զայն իւր և մօրը քով և կըսեր, մինչ աւելի հեռուն դարուն ժուֆրուա և մարքիզն կրակարանին մօտ կը խօսակցէին:

— Այո: տիրուհիք, երբ քիչ յառաջ հօրեղբայրս իմացուց ինձ թէ այս երեկոյ ձեզ ներկայանալու պատիւ պիտի ունենայի, չեմ կրնար բացատրել թէ որպիսի վրդովման և շիտթութեան մէջ մնացի:

— Ոհ, պարոն կոմս, ըսաւ Տիկին ժուֆրուա, ընդհակառակն՝ շիտթողը մենք պէտք է որ ըլլայինք:

— Տիկին, և դուք օրիորդ Օռէլի, ինձ շնորհք մը ընելու բարեհաճիլ, որոյ համար ինքզինքս բարեբաղդ պիտի համարիմ:

— 419 —

— Ըսէք պարոն կոմս.

— Հաճեցէք ոչ եւս տալ ինձ այդ հանդիսական տիտղոսը . . . իրաւունք ունիմ այժմ յուսալու թէ դուք տիկին և ձեր օրիորդ դուստրն, պիտի բարեհաճիք ինձ հետ աւելի ընտանեբար վարուիլ, կը խնդրեմ, զիս պարոն Հանրի կոչեցէք, մինչև այն օրն, այն բարեբաստիկ օրն՝ յորում զիս ձեր որդին պիտի անուանէք, և յորում ներելի պիտի ըլլայ ինձ զձեզ մայր յորջորջել:

— Ոհ, պարոն կոմս, ամենայն յօժարութեամբ, քանի որ կը ներէք մեզ զայդ բան:

— Ձեզ պարոն Հանրի պիտի կոչենք — փութաց յաւելցնել Օռէլի, որ քաղցր հրապոյր մը կը գտնէր այս անուան արտասանութեան մէջ, յետոյ ժպտելով շարունակեց.

— Այսպէս պարոն Հանրի, երբ իմացաք թէ այս երեկոյ մեզի պիտի ներկայացուէիք, շատ շիտթեցաք: Պէտք էր որ հաւատանք . . . և սակայն . . .

— Եւ սակայն իմ շիտթո ձեզ դիւրբաբընների չը թուիր, օրիորդ Օռէլի: Ի՞նչ ընեմ, ոչինչ ինձ համար աւելի շիտթեցուցիչ